

ՍԻՐԱՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ե. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1933-ԴԵԿԵMBERԻ ԲՐ

ԹԻՒ 12

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԸՄԲՈՒՆԵԼ ԿԱՑՈՒԹԻՒՆԸ

Ոչ ոք կ'անդիտանայ թէ մեր աղղային կեանքի ամենէն դժուարին եւ ներքնապէս լուրջ շըջաններէն մին է այն՝ զոր կ'ապրինք ներկայիս :

Հայութիւնը, իբրև ազգ, ունի այժմ անշուշտ իր հայրենիքը եւ զայն պահպանող կառավարութիւնը, որոնք, ինչ որ ալ լինին, կամ ի՞նչ ալ ըսուի իրենց մասին, մերինն են վերջապէս. եթէ կ'ուզէք՝ նոյն խակ՝ բիւր անզամ աւելի մերինը քան ուրիշնը։ Բայց կայ և իրականութիւն մը, զոր կարելի չէ անտեսել. արտաքոյ աղղային հայրենիքէն, և անոր կառավարութեան եւ Խորհրդային Միութեան եւս սահմաններէն, ունինք նաև հոծ թիւ մը ժողովուրդի, Գաղութահայութիւնը, աւելի ճիշդ՝ «Հայկական Սփիւռք»ը, որ իբրև թէ՝ քանակ և թէ որակ կը շարունակէ ունենալ մեծ կարևորութիւն։

Ճշտագոյն պիտի ըլլար արդարև այդ վերջին բառով միայն, «Սփիւռք» կոչել զայն, որովհետև ո՛չ թէ կանգուն ու շէն հայրենիքէ մը առևտրական կամ ընկերային եւ այլ պատճառներով գուրս եկած, կամ կազմալուծումի վիճակին հասած երկրէ մը յաջորդաբար փրթած բաժնուած բեկորներէ ձեւացած է ան, այլ անողոք և անարդար պայմաններու հարուածներէն զարնուելով փշրուած և դէս ու դէս սփոռուած կենդանի կտորներէ, որոնք կը պահեն Տակալին — բայց մինչեւ ե՞րբ արդեօք — աղղային լեզուի, կրօնի, մշակոյթի եւ խտէալի միութիւնը, նոյն անցեալէ մը եկած եւ դէպի նոյն ապազան դիմող համայնքի մը կամքով եւ զնացքով։

Այսպէս կամ այնպէս, սա՛ է այժմ բացորոշապէս ճշմարիտ՝ թէ Հայութիւնը այժմ, թէ իբրեւ զանզուած եւ թէ իբրև աշխարհազրական դրութիւն, բաժնուած է երկու արոնումներու, որոնց առաջինն է Հայրենիքն ի Հայաստան, եւ երկրորդը՝ Սփիւռքն ընդ ամենայն աշխարհ։ Ու ամբողջ խնդիրը, որ ներկայիս այնքան կը զրադեցնէ հայ միտքն ու սիրտը, այն է թէ ի՞նչ պէտք է ընել՝ որպէսզի ահաւոր պարագաներու հետեանքով իրարմէ անջատուած երկու կէսերը, եթէ ոչ աղղայնապէս — քանի որ այս իմացումը հիմա կը բաղխի քաղաքական դժուարութեանց — զէթ զաղափարական տեսակէտով անբաժան մնան իրարմէ՝ ցեղական զգացումի, կրօնական հոգւոյ եւ մշակութային ձգտումներու սերտ առընչութեամբ։

Կեցուածքը՝ որ հետզետէ կը պարզուի հոն Արարատի նայուածքին առ-

ջեւ, երևանի մէջ և Եջմիածին, ու ջղաձգութիւնները՝ որոնք ամէն օր քիչ մը աւելի ուժզին պրկումներով կ'ոլորուին Սփիւռքի բոլոր ճակատներուն վրայ, Հին և նոր Աշխարհներու բոլոր կողմերը, ամէնն ալ կը դառնան նոյն այդ առանցքին շուրջը. ի՞նչ ընել՝ որպէսզի Հայութեան զանդուածին այդ երկու մեծ մասերը բարոյապէս գէթ չբաժնուին իրարմէ, եւ այսպէս խնայուած ըլլայ նոր ու մեծազոյն աղէտաքի մը պայմումը Ազգին զլխուն:

Բայ մեզ, գործը լրջօրէն, կ'ուզենք ըսել՝ հոսանքային տեսակէտներէ անկախաբար դիտել կարենալու համար, անոր պէտք է նայիլ իրականութեան անկիւնէն միայն. այսինքն խորհի թէ կը գանուինք իրականութեան մը առջև, որուն կադմութեան և յառաջացման մէջ չունինք ազգովին ամենադոյզն պատասխանատուութիւն. պատերազմին ծաղումէն մինչեւ Հայաստանի խորհրդայնացումը, ամէն ինչ, յաջողութիւն կամ ձախողութիւն, ամէն ինչ կատարուեցաւ մեր կամքէն անկախաբար: Դէպէերը այնքան զարհուրելի զահավիժումներով յաջորդեցին իրարու, սկսական կարգերուն մէջ արմատացած քաղաքական եւ ժողովուրդներու ներքին կազմին մէջ մթերուած ընկերվարական գարաւոր կիրքեր այնպիսի յանկարծական շղթայազերծումով խուժեցին իրարու վրայ, որ մերինին նման պղտիկ ազգի մը համար զերպոյն իմաստութիւնը պիտի ըլլար համակերպիկ միայն ստեղծուած կացութեան, եւ ընդունիլ զայն՝ պատմական ամենադժուարին այդ օրերուն՝ իրրե ազգին կեանքին վրայ տարածուած հովանաւոր աջ մը, որ միայն պիտի կարենար փրկել զմեզ, ինչպէս եւ փրկեց իսկ իրօք, հեռուէն եւ մօտէն մեր դէմ ու շուրջը ծառացող այն վտանգներէն, որոնց սարսափը մղձաւանջի պէս կը ճնշէր մեր վրայ, առաջին Հանրապետութեան ամենէն խանդավառ օրերուն իսկ:

Ոչ ոք կը կընայ անհամամիտ ըլլալ այս կարծիքին. կարմիր թաթն էր որ բռնադատեալ խաղաղութեան մէջ պահեց կովկասը. անո՞ր կը պարտինք մենք ներկայ ազգային եւ միշտ դէպի բարզաւած կեանք ընթացող վիճակը մեր նախկին և պատմական ընազաւառին, Հայութեան սիրելի Հայրենիքին: Յետոյ, պէտք չէ անտեսենք թէ, ինչպէս մենք չէ որ ստեղծեցինք այդ գոյավիճակը Հայաստանի մէջ, մենք չէ որ պիտի կարենանք որ եւ է կերպով կամ չափով փոփոխութիւն կատարել անոր ներկայ կացութեան մէջ: Ինչպէս երկոյթերը կը թուին հաստատել, եթէ քիչ մը եւս տաշուին իր սուր եւ կեռ կողմերը, եթէ կարենայ իր քաղաքականութիւնը դեռ աւելի համաձայնեցնել եւրոպականին փորձ եւ բնականոն զարգացումի մը ընթացքէն անցած սկզբունքներուն հետ, արտունչները հաւանաբար աւելի պիտի պակսին իրեն դէմ, և իր գոյութիւնը աւելի դիւրութեամբ պիտի ըմբռնուի իրրե քաղաքական յեղաշրջումներու վաղորդայնին զոյացած ընկերային երկոյթ մը կամ վիճակ մը միայն: Բայց ի՞նչ հարկ այս կարգի շեղումներու մեր նիւթէն, բաւակա՞ն լինի մեզ ըսել թէ իրականութեան մը առջև ենք, որ մեր գժրախտ և անպաշտպան ազգին՝ իր ընիկ հայրենիքին մէջ՝ նիւթական զոյութիւնը և տնտեսական ապահովութիւնը երաշխաւորող զօրութիւնն է այսօր ամենէն առաջ. կացութիւն՝ որմէ գժզոհալու մեր ամենէն մեծ պատճառն է մամնաւորապէս կրօնի կամ եկեղեցւոյ ցաւը, որուն համար սակայն մենք կը շարունակենք պահել միշտ բարի յոյս մը, աչքի առջև և ի մտի ունենալով՝ կարգ մը զոհացուցիչ հանգամանքներ:

Այս լինելով մեր խորին և անկեղծ համոզումը այդ մասին, բացարձակապէս անհարկի և անխորհուրդ կը գտնենք անհաշտ գիրքի այն կեցուածքը որ ոմանց կողմէ յաճախ կը պարզուի Հայաստանի Խորհրդային Կառավարութեան դէմ։

Կը մտածուի* արդեօք թէ ան պարտի ուրիշին թողուլ երկրին վարչութիւնը և հեռանալ . . . Բայց ո՞վ կը լրնայ ըլլալ այն ուրիշը, որուն հնար ըլլայ վստահիլ, ոչ միայն ներկայ պայմաններուն մանաւանդ, հայրենիքին ապահովեալ խաղաղութիւնը եւ անոր ժողովուրդին նիւթական գոյութեան եւ պահպանութեան կնճռոտ զործը։ Զէ՞ որ բանականութիւնն ու փորձառութիւնը պէտք է այլ եւս համոզած ըլլային զմեղ թէ Զարական կառավարութեան խորտակումէն յետոյ, և մեծ պատերազմէն ի վեր միակը եղաւ այժմեան վարչաձեր որ կրցաւ արտաքնապէս հանդարտ, ներքնապէս բարզաւած և իրարու նկատմամբ եղբայրական պահել ազգերն ու ժողովուրդները, հոն՝ այլացեղ, այլակզու եւ այլակրօն ժողովուրդներու այն հրաբխային խառնարանին մէջ, որ կովկասն է։

Ներուի՛ մեղ ըսել հոս թէ, մեր սեպհական ըմբռնումներովը, անձնապէս ոչ միայն չենք համամիտ՝ այլ հակառակ իսկ ենք քաղաքական այն վարդապետութեան՝ որ հիմն է խորհրդայնութեան։ իր դաւանանքը չէ ուրեմն որ կը տարփողենք հոս այս բառերով։ ընդհակառակն մենք կը մտածենք թէ ամէն Հայ պէտք է յետ այսու մանաւանդ օրինասէր և հաւատարիմ քաղաքացի մնայ այլ եւս այն երկրին ուր կ'ապրի, որովհետեւ պատերազմին ըերած յեղացընումներէն ետքը մանաւանդ, յընդհանուրն արդար են բոլոր կառավարութիւնները։

Ինչ որ կ'ուզենք ըսել՝ ա՛յն է միայն թէ աւելորդ, անօգուտ և նոյն իսկ վասակար են այն բոլոր կազուկոփիւները, որոնք տարիներէ ի վեր կ'աղմկեն մեր ներքին կեանքը, հոն՝ սին պայքարներու, հոն՝ տհաճութեանց, եւ ամէն տեղ՝ զայթակղութեանց միայն ծնունդ տալով։

Երբ թափուր էր հայրապետական Աթոռը, ամէնքս ակնկառոյց էինք գէպի էջմիածին, խորհելով իրաւամը թէ ե՞րբ պիտի ունենանք հոն Ազգին զլուկն ու Պետը, որ իր վճռական տնօրինութեամբը վերջ տայ բոլոր այն բարդութեանց, որոնք տարիներէ ի վեր կը զալարեն մեր զաղութներուն ներքին կեանքը։ Եւ ահա, երբ հրաչքով կարծես, եւ բոլոր օրինական պայմաններու լիուի լրացումով, ունեցած ենք զայն այսօր, մենք՝ իր վճռին սպասողներս է որ հիմակ կը գժուարացնենք իր գիրքն ու հեղինակութիւնը։

Սփիւռքին մէջ, ուրեք ուրեք, մասնաւորապէս Ամերիկահայութեան երկու թեմական շրջանակներուն մէջ, վերջերս այդ ողին ցուցադրող տեսարանները ցաւալի կը գտնենք խորապէս։ Պատճառաբանել թէ էջմիածին ազգեցութեան տակ կը զործէ և թէ հետևարար արդարութիւնը չէ որ կը տնօրինուի, ըսել է թէ այսինքն կիրքե՛րը պէտք է վարեն ազգը։ — Երբ վէճը կը հանուի վերին ատեանին առջեւ, զերազոյն դատաւորին ձա՛յնն է որ պիտի լսուի իբրեւ անառարկելի պատզամ։ Արտաքը Հայաստանի մանաւանդ, ուր զանազան երկիրներու մէջ ցրուած Հայութիւնը իր ցեղական և ազգային ինքնութիւնն ու միութիւնը իր կը օնական հասարակութեան տարազին տակ կը մարմնաւորէ, ազգային եկեղեցւոյ ընդհանրական Պետը, Այր-Աթոռոյ Հայրապետն է այդ գերազոյն դատաւորը։ Անո՛ր դատումն ու խօսքը պէտք է իշխեն։ Անո՛ր հրամանին առջեւ հնագանդութիւն կը պարտի ամէն Հայ։

Մնացեալը անկարգապահութիւն է. ու անկարգապահութիւնը, ազգին այս փափուկ վիճակին մէջ մանաւանդ, ամենէն տիսուր բանն է, որուն պիտի չի կրնար բնաւ ցանկալ որ և է լուրջ և ազնիւ Հայ:

Կը կրկնենք, բոլոր ջանքերը պէտք է ուղղուին այլամերժօրէն այն զաղափարին թէ Սփիւռքը պէտք է գէթ բարոյապէս կապուած մնայ Հայրենիքին հետ : Կ'ըսենք «գէթ բարոյապէս», որովհետև օտար երկիրներու քաղաքացիութիւնը որդեզրած հայ անհատներ կամ համայնքներ անշուշտ քաղաքականապէս այլ եւս փրթած են Հայաստանէն: Անոնք ատոր համար սակայն անշուշտ, ու ճիշտ ատո՞ր համար ամենէն աւելի կը կարօտին բարոյական կապի մը, որ զիրենք կարենայ զաղափարական յարաբերութեան մը մէջ դնել իրենց սրտի եւ հոգւոյ կեանքը իր անցեալին յիշատակներովը եւ աւանդութիւններուն ողիովը թարմ ու արթուն պահող այն կենդանի աղբիւրին հետ, որ հայրենիքն է միայն: Այս մտածման ճշտութիւնը անոնք մանաւանդ կրնան ըմբռնել մեր տարաշխարհիկ ազգակիցներէն, որոնք, Ամերիկայի մէջ մասնաւորաբար, կը տեսնեն ամերիկեան քաղաքացիութիւնը ընդունած եւրոպացի ուրիշ ժողովուրդներ, զորս կ'ոգեւորէ դարձեալ միշտ իրենց նախկին հայրենիքին սէրը: Իսկ կարենալ ընելու համար այդ բանը, Սփիւռքը բարոյապէս Հայրենիքին կապելու համար նախապայմանն է սկսիլ սիրել եւ սիրել տալ Հայրենիքը, դադրեցնելով նախ անոր դէմ մղուած զուր պայցքարը :

Զոռնանք, սակայն, թէ Սփիւռքն Հայրենիքը չմոռցնելու ամենէն թանկազին միջոցներէն մին է նաեւ էջմիածինը, ուր է Հայաստանեաց եկեղեցւոյ Մայր-Աթոռը: Բոլոր Հայերը քաղաքականապէս կրնան կապուած չըլլալ Հայաստանի հետ, բայց ամէնքը բարոյապէս ընդ միշտ կապուած են Լուսաւորչի անուան և զաղափարին հետ, զորս էջմիածինը կը մարմնաւորէ: Եթէ Երևան զուլին է հայ Հայրենիքին, էջմիածին, որ անոր սիրու եղած է միշտ, միւնոյնն է հիմակ մանաւանդ: Հայութեան այդ երկու ոստանները, մին քաղաքական՝ միւսը հոգեւորական, ի՞նչ որ ալ ըսեն երեւոյթները, անկարելի է հայկական զգացումին առջեւ բաժնել իրարմէ: Հանրապետուրիւնը եւ Հայրապետուրիւնը, որոնք իրեն անուն միակ զիրով մը միայն կը զանազանուին իրարմէ, եթէ լինին իւրաքանչիւրին մէջ ևս իմաստուն վարիչներ, ինչպէս է անշուշտ այժմ, իրեն զործ ևս պիտի կարենան սիրով մօտենալ իրարու, և միասնաբար ծառայել ամբողջ Հայութեան օգտին: Բայց որպէսզի էջմիածինը կարենայ իրմէ սպասուած այդ ծառայութիւնը ընել իրօք, երկուքին առջև ևս հարկ է որ ան կարենայ պահել իր հմայքը: Կը սիրենք յուսալ թէ Երևան կը տածէ տրամադրութիւններ օր ըստ օրէ կենսական արժէքներ տեսնելու էջմիածնի մէջ՝ ազգին ու երկրին յառաջդիմութեանը տեսակէտով, բայց աւելի անհրաժեշտ է որ մենք բարձրացնենք նախ անոր այդ բարոյական ոյժն ու չնորհը, պահելով լրիւ անոր հանդէալ մեր պատկառանքը, և հասկցնելով ամէնուն թէ աղզին բարոյական զգացողութիւնը չէ բթացած, և թէ, հետևաբար, այն զօրութիւնը, որով Մայր Աթոռը, երկայն և դժբախտ դարեր կըցեր է բարոյապէս կառավարել ամբողջ Հայութիւնը, տակաւին ունի իր աղդեցութիւնը իր ժողովուրդին վրայ:

* * *